

ատենը իր իշխաններէն Աշակ անունով մէկը վերակացու դրաւ երկրին . անիկայ ալ իր անունովը քաղաք մը շինեց , որ տեղացի Յոյները Ածահ կամ Ապառա կը հնչէին . ետքը եղաւ կեսարիա կամ Այսէրի ըսուածանուանի քաղաքը :

Իմացաւ Աքամոր Պայտապիս Վաղեայ անունով մէկը Աւ ծովուն ու Ակիջերկրական ծովուն մէջտեղուանքը եղած երկիրները անհանգիստ կ'ընէ աւազակութեամբ . ետեէն ընկաւ , զարկաւ փախուց ինչուան Ակիջերկրականին կղզիներէն մէկը ձգեց :

Ակերպով Հայաստանի բոլոր սահմանագլուխները խաղաղցընելէն վերջը՝ երբոր քաջութեամբ ու բարերարութեամբ պսակուած իր հայրենիքը կը դառնար , ապըսպրեց ան երկիրներուն վերակացուացը որ իրենց ժողովրդեանը հայերէն սորվիլ տան , որպէս զի անոնք ալ իրենց տիրոջը լեզուն գիտնան , ու կարենան քաղաքական բաներու մէջ մտնել ու խօսիլ , և լեզուէն սկսեալ Հայոց սովորութեանցն ալ վարժին ու խաղաղութեամբ ապրին : Անշուշտ չէր կրնար մէկ աշխարհակալ մը Աքամէն աւելի իրաւունք ունենալ հրամայելու որ հպատակները իր լեզուն սորվին . վասն զի անիկայ բուն մարդկութեան լեզուն էր , և դեռ շատ ատեն չէր որ մէկալ լեզուները անկէ զատուածէին :

() տար աղքեր որ Աքամայ գործքերը չէին կրնար չսել ու չզարմանալ թէ անոր ըրածներուն վրայ , և թէ Հայոց քաջութեան վրայ , Աքամայ անունովը Աքէն կամ Աքամէան կոչեցին մեր աղքը , իբր թէ Աքամայ պէս կտրիձի մը արժանի ժողովուրդ :

Վաղցը յիշատակ մըն է մեր աղքին , որ երբոր մէկմէկու Հայ կ'ը-

1 Կապագովին կողմերը որովհետև Հայոց ձեռքն ընկած օտար երկիրներուն առաջնը եղան , անոր համար Արացին Հայքըսուեցան . անկէ վերը տիրուած աշխարհներն ալ ըսուեցան Երկրորդ , Երրորդ ու Չորրորդ Հայք :

սենք , մտքերնիս կուգայ Հայկ՝ մեր քաջ նահապետը , մեր առջի ազատիչը , ծնողը ու մեզ աղդ ընողը . ու երբոր ուրիշներէն մեր Աքէն անունը լաւնք , մտքերնիս կուգայ աս անունը որ մեր նահապետին քաջութեամբը , արդարութեամբն ու ազգասիրութեամբը վաստըկեր ենք :

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ԴՐՅԱԿԱՆԱԿԱՐԱԿԱՆ

ԴԵՄՈՍԹԵՆԻՍ Քունաց Զարտասաններուն գլխաւորը՝ Վրիստոսէ 385 կամ 384 տարի առաջ ծնաւ Աթէնք քաղաքը : Իրեն հայրը վաճաւական էր , ու նաև թուր շինելու գործատուն ունէր հոն . իսկ մօր կողմանէ Աքակացի էր , անոր համար Դեմոսթենեսի թշնամիները չարախօսութք կ'ըսէին թէ ինքը օտարազգի է ու իր հայրենեացը թշնամի : Դեմոսթենէս եօթը տարուան էր՝ երբոր հայրը մեռաւ . իր իննամակալները հօրը թողուցած ժառանգութիշ կերան , ու ամենեն տղուն դաստիարակութեանը վրայ հոգ չունեցան . ուստի Դեմոսթենէս գիտութեց ու փիլիսոփայութեան մէջ ինչ յառաջադիմութիւն որ ունեցաւ՝ իր քրտինքովն ունեցաւ : Խակոսի ու Աղատոնի աշակերտ եղաւ , ու մէծ ջանքով Խակոսատայ ատենաբանութիւնները սերտեց : Տասնըեռթը տարեկան եղած ատենը Աթէնքի ատեանին մէջ մէծ Ճարտասանութք ճառ . մը խօսեցաւ իր իննամակալներու հանրհացին . անկէ ալ ուրիշները առնելով . կարծեցին թէ մեր աղքին Արմեն ըսուիլը Արմենակէն ելած է , որ Հայկայ որդին էր . բայց սաղոցը աս է որ Արամէն ելած է Արամեան անունը : Վեւլի անտեղի է օտար պատմչներուն ըսածը . թէ Աքամայ թոռնէն առնուած է աս անունը , կամ թէ Արմենիոս անունով թեսազին մը : Այսպէս Մաժակին համար ալ Յովսեպոս Մոսոբէն առած է կ'ըսէ . բայց Մարիբասին պատմածը անտարակուսեց է :

1 Ընորհացին . անկէ ալ ուրիշները առնելով . կարծեցին թէ մեր աղքին Արմեն ըսուիլը Արմենակէն ելած է , որ Հայկայ որդին էր . բայց սաղոցը աս է որ Արամէն ելած է Արամեան անունը : Վեւլի անտեղի է օտար պատմչներուն ըսածը . թէ Աքամայ թոռնէն առնուած է աս անունը , կամ թէ Արմենիոս անունով թեսազին մը : Այսպէս Մաժակին համար ալ Յովսեպոս Մոսոբէն առած է կ'ըսէ . բայց Մարիբասին պատմածը անտարակուսեց է :



Դամութենէ :

ըուն գէմ, որով անոնք ստիպուեցան
իրեն հայրենի ժառանգութեան մէկ
բաժինը ետ դարձընելու։ Իրեն կուրծ-
քին տկարութիւնն ու արտաքերու-
թե պակասուիր միայն բաւական էին
լ' թենացւոց պէս արհամարհոտ ժո-
ղովրդեան առջև իրեն ճարտասանու-
թե յարդը կորսունցընելու. բայց ին-
քը ճարտարութեամբ ու մեծ աշխա-
տութը յաղթեց աս պակասութեցը։
լ' բատասանութեան պակասութիւնը

շտկեց՝ բերնին մէջ մանր քարեր պահե-
լով. իսկ մարմնոյն ձևերը շտկեց՝ դի-
մացը հայլի մը դրած՝ իր ձևերը հայ-
լին մէջ տեսնելով ու սրբագրելով։
Զայնը ուժովցընելու համար՝ կ' եր-
թար ծովեզերքը՝ ծովուն ալէկոծ ժա-
մանակը բարձր ձայնով կը կանչուըռո-
տէր. որով երբոր ծովու պէս ալէկո-
ծած լ' թէնքի հրապարակներուն մէջ
ատենաբանութիւն կ' ընէր, ալ ձայնի
նեղութիւն չէր քաշեր։ Որպէս զի

Հանգիստ իր վարժութեներուն հետըլլայ՝ գետնափոր սենեկի մը մէջ կ'ընէր փորձերը . և որպէս զի անկէ ալ դուրս չկարենայ ելլել՝ մորուքին կէսը կ'ածիլէր : Ի՞ն տիսուր բնակարանին մէջ շարադրեց իր սքանչելի ատենաբանութիւնները : Իրեն Ճարտասանութեամբը այնչափ զարմացուց Ի՞շ թենացիքն ու սիրելի եղաւ անոնց՝ որ զինքը իրենց հասարակապետութելը գլուխ դրին : Ի՞ն միջոցին Ի՞թենացիները իրենց անհոգութենէն արթընցուց , ու գրգռեց որ Ո՞ակեդոնացւոց Փիլիպոս թագաւորին աշխարհակալութիւններուն չափ դընեն . միայն թէ ինքը Վերովնէայի պատերազմէն փախչելովը իր անունը կոտրեց : Փիլիպոսի մահուանէն ետքը նորէն գրգռեց Ի՞թենացիները մեծին Ի՞ցեքսանդրի դէմ: Վիչ մը ժամանակէն երբոր Ո՞ակեդոնացիք Ի՞թենացւոցմէ անոնց Ճարտասանները ուզեցին որ իրենց ձեռքը տան , Դաեմոսթենէս իրեն քաղաքակիցներուն յիշեցուց ան առակը թէ գառները շներնին դայլերուն պատանդ տուին :

Ուշպէտև Դաեմոսթենէս կըպարծենար թէ բոլոր Ո՞ակեդոնացւոց հարստութիւն ալ զիս չկրնար իմ հայրենեաց դէմ հանել, բայց ետքը Ի՞ցպաղոսէն պզտի ոսկի աման մը առնելով մեծ խուզութե պատճառ եղաւ , ինչուան պէտք եղաւ որ Ի՞թէնքէն ելլէ ու Տրեզենէ քաղաքը քաշուի , անկէ ալ Երգինէ : Ի՞ն ատենները Ի՞ցեքսանդրի մեռնելէն ետե երբոր Ի՞նտիպատրոս թագաւորը Յունաց դէմպատերազմքացաւ , Ի՞թենացիք Դաեմոսթենէսը կանչեցին . բոլոր քաղաքացիք իրեն ընդ առաջ գնացին ինչուան Պիրէօն՝ զինքը ընդունելու . բայց Դաեմոսթենէս ժողովրդեան աս համարումը շատ չկրցաւ վայելլէ : Ի՞նտիպատրոս ու Արատերոս Ի՞թէնքի մօտենալով՝ պահանջեցին որ իրենց բոլոր Ճարտասանները ձեռքերնին տան : Ի՞ն ատեն Դաեմոսթենէս ալ Պոսիդոնի

տաճարը փախսաւ , և ազատելու յոյս չունենալով թոյն առաւ (որ միշտ վըրան կըպահէր) , և մեռաւ վաթսուն տարուան՝ Վրիստոսէ 322 տարի առաջ , և Ի՞թենացիք իր արձանը կանգնելուին : Դաեմոսթենէս իր ժամանակէն 'ի վեր ոձին ներդաշնակութեանը համար համբարուի նմանցուած է . և իրաւցընէ ուրիշ Ճարտասան մը չէ եղած որ իրեն պէս դուրս ցատքեցընէ ատելութեան ու բարկութե կիրքերը : Ոյուկիդիդէսի պատմութիւր ութը անդամ իր ձեռքովը օրինակեց՝ անոր ոձին հետևելու համար : ԻրՃարտասանութիւր կեն դանի ու զօրաւոր է , և երբեմն միտքը յափշտակուած ատենը անանկ ազդու կերպով կըդրէ որ մէկէն կ'իմացուի գերազանց վսեմութիւնը : Ո՞չը կտրի՛ ու ազդու է . ամենելին աւելորդ զարդեր չսիրեր . կընայի որ իր մտածութիւնը պարզ ու զօրաւոր կերպով լսողին միտքը թափանցէ . կարծես թէ սրընթաց գետ մըն է իր Ճարտասանութիւնը՝ որ մտիկ ընողներուն խելքն ու միտքը կըյափշտակէ կըտանի , և կարծես թէ բռնի կըքաշէ կ'առնէ անոնց հաւանութիւնը : Ո՞ւ հին և թէ նոր մատենագիրները չեն կշտանար աս մարդուն Ճարտասանութիւնը գովելէն , և միշտ զինքը օրինակ կըբերեն զօրաւոր ու Ճմարիտ պերՃախօսութեան : Հիմա վաթսուն ումէկ Ճառ կայ Դաեմոսթենեսին անունովը , բայց ամէնն ալ իրենը չեն : Կըցաւինք որ մեր նախնիք աս Ճառերէն գէթ մէկ քանին չեն թարգմանած , կամ թէ թարգմանած ալ են մեր ձեռքը չեն հասած : Ո՞ւնք աս Ճարտասանին ոձոյն Ճաշակը ընթերցասիրաց տալու համար՝ յաջորդ թերթերէն մէկուն մէջ անոր երևելի Ճառերէն մէկը կըդնենք հաւատարիմ թարգմանութեամբ :

Հոս դրած պատկերնիս՝ Ոյուպէնս անունով հոչակաւոր պատկերահանին օրինակածն է հին արձանէ մը .